


Գիւղացին հողը կը հերկէ, բանուորը գործիքը կը դարձնէ, գիտունը կը հաշուէ, փիլիսոփան կ'եմբայէ: Մարդիկ ցաւատանց բազիւտեաներով կը խուժեն կեանքի համար, փառասիրութեան, Հարստութեան կամ փառքի համար: Բայց մենաւոր մտածողը, գրելով, գործելով, անոնց ճակատագիրը կը սեւեռուէ: Ան է որ կ'արթնցնէ անոնց մէջ զգացումները որոնցմէ կը ծնին այն գաղափարները որոնցմով կ'ապրին եւ զոր կը ճգնին ընկերական իրականութեանց մէջ սեւեռել: Ան է որ իբր ձտագրաւ բանաձեւերով զանոնք կը մղէ գործելու, արգարտութեան, ճշմարտութեան մեծ հասուցումներն իրականացնելու: Ան է որ գանոնք կը հմայէ դաւարագեղ յոյսով որուն արբեցուցիչ կոչը զանոնք կը

քաջէ դէպի կեանք կը սանի: Ան է որ զանոնք կը մխիթարէ, կը վերանորոգէ, ու վերքերը դարմանելով՝ երէկուան յաջութածը վաղուան յաջութանակին կ'առաջնորդէ: Սրտերը կը բանայ, կեանքին խորը կը թափանցէ, մարդը մարդուն կը յայտնագործէ ու ճշմարտապէս կը ստեղծէ զայն իր իւրդճին ու կամքին մէջ: Անկ օրուան, մէկ ժամուան համար այսպիսի գործաւորն եղած ըլլալ, պիտի բաւէր ամբողջ կեանքի մը փառքին:

Թող ասոր համար Կոնքուրները ողջունուին մենէ, մեծարուին ամենքէն, առաջին կարգին վրայ այն բարի աշխատաւորներուն որոնցմով օր մը զպրութեանց շահնապետութենէն ընկերական զեղեցիութեան շահնապետութիւնը յառաջ պիտի գայ:



“ Փ Ո Ւ Բ Ի Կ Հ Ա Յ Բ Ե Ն Ի Ք ” Ի Ն Ս Է Բ Ը (1)



Աշխարհէս բաւական մասերը տեսած եմ: Բնավալորեալ եւ մարդոց ո եւ է տեսարան, երկրի ուէ գեղեցիկութիւն, երկնքի ուէ շքեղութիւն, մեծագոյն պատմութեան ո եւ է դառա իմ սրտիս մէջ ձնեղավայրիս սիրոյն չկրցաւ յաղթել: Անոր կատարունքն բռնուած էի. այդ կատարունքը զիս կապրած պահէց: Փլէն, Մառէ, Պօքած, մեր բարի հողին հաւատարմի մնացի: Ի՞նչպէս կրնայի դադրիլ սիրելէ մեր գեղազան Փլէնը, ուր կուրացուցիչ լոյսին մէջ շէկ հունձքերուն մեծ կոհակները կը փոփրին, մեր Մառէն՝ ամբողջ խոտերով, վայրի թռչուններով, աւազին մէջ լարած հոտերով լեցուն, ուր «սօթու» գաւազանին միջոյով նեղուաւոր ջրանցքներուն վրայէն անդին կը նետուէի, որոնց եւ շատ

անգամ խորութիւններ ճանչցայ ի Քեա ինձի, մեր Պօքածը, մեր կրանիթէ սիրելի Պօքածը, իր հեղեղատներով, իր ջուրերով, աշխարհէն մեկուսացած իր քաղցր հովիտներով, որոնց կ'իշխէ Արոյսաներու Աեռը, ուրկից կ'երեւան նանթի աշտարակներն ու Լա մոռէլի եւ մէկ փարունները: Այդ հողը մերն է, մեր նախնիքները հոն խաղաղ կը նստանան, մենք հոն ապրեցանք ու հոն մենք ալ պիտի քնանանք՝ բարի գործը կատարելէ յետոյ: Անքն եւ նաեւ զգացումները, գաղափարները, կամքերը՝ ոչ միայն այլ եւս յեղափոխական մեծ փոթորիկին, այլ այդ հողին վրայ իրարու շարժողոջ բոլոր սերունդներուն համբաշխութեան համար այն զգացումներուն, գաղափարներուն, կամքերուն որոնց ամբողջութենէն կազմուեցաւ աշխարհի մարմանս:

(1) Ասիկա հասուած մրն է նախն գործարծ Բիւնմասո արհասանց, երբ վարչապետ եւ մեքիմ գործոց նախարար եր, 1906ի սեպտ. 30ին, իր ծննդավայր Վանսեի Լա մոռ-սիւր-Մոն փաղափր մէջ, իր հայրենակիցներուն կողմէ իրեն ի պատիւ տրուած հացկերոյթին:

Անք Վանսեցի ենք, բայց եւ կը պատկանինք ամբողջական Պրանսային որ մեր բազուկներուն, մեր ուղեկներուն, մեր սրտերուն գործակցութեամբը յօրինուած է. մենք երէկ ամենքս շահնապետական Պրանսային մաս չկազմեցինք, կ'ուզենք որ այսօր մենէ իւրաքանչիւրը անոր յարի: Անշուշտ, կ'ու-

գինք պահպանել Պրանսան, բովանդակ Պրանսան, բայց կ'ուզենք Պրանսացի ըլլալ բոլոր դիմագիծերովը բնագաւառային անհատականութեան մը որ մեզի սիրելի է, մեր աւանդութիւններով, մեր բարքերով, մեր մտածելու եւ գործելու եղանակներով որոնք չեն հակառակիր, ինչպէս շատ յաճախ կարծողներ կան, գաղափարներու բնաշրջութեան:

Այն բոլոր գեղեցիկ յատկութիւնները որ ձեր նկարագրին ինքնատուութիւնը կը կազմեն, մտքէս պիտի չանցընեմ յաւակնիլ թէ զանոնք ունիմ. բայց ի՞նչպէս ուրանամ որ թերեւս վանտէական նկարագրին ինչ ինչ ձգտումներուն կը պարտիմ մեծագոյն մասն այն թշնամութեանց որոնց իմ ճամբուս վրայ կըցայ հանդիպիլ, — անկախութեան բնազգը, քննադատութեան ազատութիւնը, անվհատ յամառութիւնը, պայքարասիրութիւնը: Անոնք որ ձեզի կը մեղադրեն այս առաքինութիւնները, որ ամէն տեսակի կեղեքիչներու համար անախորժ են, կ'անդիտանան թերեւս թէ մեր մարտական բնառ-

րութեան շնորհիւ, մենք՝ մեր Պըրթոն քուղէններուն հետ, Կեղտերու, Կոլուաներու վերջին քառակուսի վաշտը եղանք, որ կը դիմադրէր միանգամայն շուտի բանակներուն ու Գերմանիոյ հրոսակներուն. յաճախ յաղթուած, երբեք անձնատուր, եւ որ կը հանգչէր՝ ծովէն եկող թշնամիին դէմ կուռելով, ինչպէս կը վկայեն ծովափունքի բոլոր յիշատակարանները: Մեր հողին վրայ է որ Մարիտանացւոց արշաւանքը կասեցաւ:

Մեր կեանքն ամբողջ պայքար եղաւ մեր երկրին տիրանալու եկող օտարներուն դէմ: Չկան մենէ լաւագոյն Պրանսացիներ, եւ ինչ որ տղէտները մեր կործան (patois) կ'անուանեն, ի՞նչ է եթէ ոչ աղուոր երիտասարդութիւնը օյլի առոյգ ու բեղմնաւոր լեզուին, մեր Ռապլէին ազատարար լեզուին: Արմօրիքի ու Վանտէի զաւակներ, մենք հին Գալլիոյ ամենամաքուր արիւնն ենք, որդիներ անոնց որ Կեսարի առջեւ դէնքերնին վար չդրին:

ԺՈՐԺ ՔԼԷՄԵՆՍՈ